Ն. 5033 — 1882 ՍԵՊՏԵՄԲԵՐ 11 ՇԱԲԱԹ — 23 ԻՆՆԱՅԻ ՍԼՆԻ — ԱԼԱՖՐԱՆԿԱ ՍԵՊՏԵՄԲԵՐ 23 ՇԱԲԱԹ — Ն. 5033

Արևելյան Արձագանք

ՄԻՆԱՍԻ ԷՐՃԻԵԱՆ

ԳԻՆԵՍԹԼԱՐ
Իսթանպոլ իշին սէնէվի մէհիա 10
Այլը այ " " 5
Իւչ " " " 2½
—
Թաշրալար իշին մէհիսիյէ 10
Այլը այ " " 5
Բոսթա իւճրէթի պիղէ այնտ տէր։

20 ՓԱՐԱ.

ԻԼԱՆԱԹ
Պիրինճի տէֆա իշին սաթը 3 ղ.
Իքինճի " " " 2 "
Իչիւնճիւ " " " 1 "
Իլան սրրասրնա գօնուլմասան իլանաթ ու լիլանաթին սաթը 5 ղ.
—
Իսթանպոլտա, Գալաթատ Բէնչէնպիհ պազարճըտա Ն. 41 Իբսի խանընտա

20 ՓԱՐԱ.

١٢٩٨ ԻՅԼՈՒԼ 11 — ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻԵԱԶ ԿԱՐԱՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ — ١٢٩٩ ԶԻԼԳԱՏԷ 11

ՀԱՎԱՏԻՍՏԱԹԸ ԹԷԼԷԿՐԱՖԻՑԷ

Լօնտրա 21 սեպտ.

Մբսբը մէսէլէսինի ֆասլ իյէմէք իշին պիր գօնֆէրանս ագտի միւհթէմէլ ատտ օյունմաեօր։

Լօրտ Կրանվիլլ Ինկիլթէրրա սիւֆէրասընա իրսալ իթտիկի թալիմաթտա, Թունուստա Ֆրանսա բօլիթիգասընա, վէ պա խուսուս գաբէրէ-լ-էօն թապիր օյունան մուահէտաթը աթիգանըն Թունուստա ֆէսխինէ մուավէնէթ իթմէէրինի էմր ու թէնպիհ իյէմիշ տիր։

Սէն-Բէթէրսպուրկ 21 սեպտ.

Ժուրնալ տը Սէն-Բէթէրսպուրկ զազէթասը Մբսբը մէսէլէսինին ֆասլընա էվրօբանըն սէլահիյէթի օյտուղունու թաստիգ իթմիշ տիր։

Բօրթ-Սաեիտ 21 սեպտ.

Տիմսահտա պուլունան իւչ միրալայարտան Ապտիւլ Այալ պէյ թէսլիմիյէթի գապուլ իթմէեօր։

(19 սեպտ. Թարիխի թէլէկրաֆնամէտէ եալընըզ Տիմսահ մուհաֆըզընըն տէխալէթ իթտիկի պէհան օյունմուշ իտի։) Ճէմիլէ գալէասը թէսլիմ օլմուշ տուր։

Իսմաիլիա 21 սեպտ.

Սեպտ. ին 11ինտէ 20սինէ գատար Սուէյշ գանալընտան 80 գըթա սէֆինէ միւրուր իտիպ, 10 կիւնլիւք հասրլաթը 1 միլիոն 740 պին ֆրանգ տիր։

ՏԱԽԻԼԻՑԷ

Էքսբրէստէ օգունտուղունա կէօրէ, Ղազի Ահմէտ Մուխթար բաշա հազրէթլէրի թարաֆընան Եունան հուտուտու մէսէլէսի իւզէրինէ ֆէննէ թահթիգան պիր բաբօրթօ թան. զիմ օլունմուշ տուր։

Մէղբիւր բաբօրթօտա միւխթէլիֆ գօմիսիօնուն պաղը խաթէալարը կէօսթէրիլիպ, պու խաթէալարը թասհիհի կէրէք տէվլէթի Ա. լիյէէնէ վէ կէրէք Եունանիսթանա միֆիտա օլաճաղը պէհան օյունմուշ տուր։

Մէղբիւր բաբօրթօ Եունան հիւքիւմէթինէ թէպլիղ օլունմուշ օլուպ, Եունան հիւքիւմէթինին ճէվապընա պէքլէնիլիեօր։ Բուսիանըն գօնֆէրանս թէքլիֆի Ալմանիա թարաֆընան գապուլ օլունմամըշ իսէ տէ, Իթալիա սէֆիրի գօնթ Գօրթինին կէչէն բաշար կիւնիւ գօնֆէրանս իշին տավէթնամէլէր իրսալ իյէմէսի, Բուսիա սէֆիրինին թալէպի իւզէրինէ վուգու պուլմուշ տուր։

—

Նիկիրմի պէշ սէնէտէն պէրու Ֆրանսըզ բօսթախանէսի մէմուրլուղունա խթիխատմ օլունան Մ. Պօրտանօեա պիր գրթանիշանը իֆթիխար իթա օլունմուշ տուր։

—

Շէհիր էմանէթինէ միլհագ օլան տէօրթ գազալարը 96 վէ 97 սէնէլէրի աշար հասրլաթընա պիր թազմ իթթիլատաթ զուհուրա կէլմիկի խատէր ալընարագ, թէֆթիշ ու թահգիգը իշին պունտան պիր գաշ այ էվվէլ, պազը մէմուրլար կէօնտէրիլմիշ իտի։ Պու քէրրէ խաթէր ալընարըգընա կէօրէ, մէղբիւր գազալարտան Սիլիվրի վէ Պիւհիւք-Զէքմէճէնին մէմուրլարը.յա սաեիրլէրինին պօղազլարընա 10–15 պին լիրա գատար մէքթուբաթ զուհուր իթմիշ տիր։

—

Իսթբրն էքսբրէսին գավլինճէ տիւֆէլի միւխթէլիֆէնին Մբսբը ահվալը ախիրէսինտէն միւթէզարուր օլան թէպաալարընա պիթթէգրդ թազմինաթը լազըմէ իթա օլունաճագ տըր։

Թազմինաթը մէգբիւրէնին 20–30 միլիոն, վէ Ինկիլթէրրատա վէրիլէճէք թազմինաթը հարպիյէնին տախի 10 միլիոն լիրա օլաճաղը, վէ պու սէպէպ իլէ միւեռունու Մբսբրիյէ ֆայիզլէրինէ սէնէվի հիչ տէկիլ իսէ 1 պուչուգ միլիոն լիրանըն զամմը լազըմ կէլէճէկի թահմին ղըլընմըշ տըր։

—

Պու կիւնքի Վագրթատա օգունուղունա կէօրէ, Եունան մէսէլէսի իւզէրինէ Գանֆէրանս ագտ օլունմատաճագ տըր. տէվլէթլէր էքսբէրիյէթ իւզրէ գանֆէրանս ալէյհինտէ տիրլէր։

—

Մբսբը իւմէրատ ասքէրիյէսինտէն Սապիթ բաշանըն չարշէնպիհ կիւնիւ Խրտիվիյէ վարօրուլա Իսկէնտէրիյէէէ ազիմէթ իթտիկինի եազմըշ իսէ.տ տէ, ալընան մալիւմաթը ախիրէեէ կէօրէ, միւշարիլէյհ կէլէճէք չարշէնպիհ կիւնիւ հարէքէթ իտէճէք վարօր իլէ ազիմէթ իյլէեէճէք իմիշ։

—

Մէհուրիյէթի մախսուսէ իլէ Վիէննատա պուլունան Ֆուատ բաշա հազրէթլէրինին, ալաֆ. սեպտ. այընընը 19 ունտա շէհրի մէգբիրատան հարէքէթ իտէրէք, պիր գաշ կիւն գատար Պուքրէշտէ արամ ու իսթիրահաթ իտիպ, Տէրիսաատէթ ավտէթ իտէճէկի Վիէննա զազէթալարընտա օգունմուշ տուր։

—

Թէրանէի ամիրէ չարխը սընը-ֆընը քիչիք բիւթպէտէ պուլունան զատիթանընը տիրաեէթ վէ էհլիյէթլէրի անլաշըլարագ օնա կէօրէ թէրֆիի բիւթպէ իյլէմէլէրի իշին, պու քէրրէ ֆէրիգ Հասան բաշա հազրէթլէրինին բիեռսէթի թահթընտա պիր մէճլիս թէշքիլ իտիլմիշ, վէ զապիթանը միւմայիլէյհիմիւն իմթիհանլարընա պէտ ու միւպաշէրէթ ղըլընմըշ տըր։

—

Կիրիտ մէթրօբօլիտիկի միւնհալլ օլունուղունատան, եէրինէ պիր պաշգասընը ինթիխապը իշին, Կիրիտ Ռում ճէօմաաթը թարաֆընան բաթրիգխանէեէ պիր մահսէր կէօնտէրիլմիշ տիր։

—

Պէնկազի միւթէպէրանընտան Սիլէյման Թէրպիլ իսմինտէ պիր զաթը հիւքիւմէթի մահէլիյէ թարաֆընան թէվգիֆ օլունարագ, Պաթում վարօրու իլէ թահթէլրֆիզ Տէրիսաատէթէ կէնտէրիլմիշ. կինի էքսբրէս զազէթասը եազըրը։

Մէրդում էհալի պէյինտէ ֆէսատ տիւշիրմէկէ չալըշմագտա իմիշ։

—

Տիւեունու ումումիյէ խատրէսինտէ Եօզկատ մուհասէպէ մէմուրու Արիֆ պէյ, օն կիւնտէն պէրու մահէլլի մէմուրիյէթինէ կիթմէտիկի ճիհէթլէ, մէմուրիյէթինտէն ազլ օլունուղունու Սթամպուլ եազրըօր։

—

Կէչէն բազար կիւնիւ լիման ըէյիսի Տիլավէր բաշա հազրէթլէրի, մանէթինտէ ֆէնէր, վէ ֆէրման գալէմի միւտիրլի Մավրէրլի էֆէնտի պուլունտուղու հալտէ, Գարատէնիզ սէվահիլինտէ պուլունան ճան գուրթարան մէվզբլարընը տէվրու թէֆթիշէ կիտիպ, հէր պիր նօգթաեր նազարը թէֆթիշտէն կէչիրմիշ տիր։

—

Գահիրէ իլէ էրիշ պէյինտէ պուլունան թէլէկրաֆ խաթթընըն թամիրինէ տէվամ օլունմագտա պուլունտուղու, վէ պիր գաչ կիւնէ գատար Տէրիսաատէթ իլէ Մբսբը պէյինտէ տօպրուտան տօպրուտան տօղրուտա մուխապէրաթա պաշլանըլապիլէճէկի իշիտիմիշ տիր։

—

Վարնա իլէ Բուսճուգ արասընտա պուլունան թէլէկրաֆ խաթթընըն Պուլղար հիւքիւմէթի խարաֆընիշիրա օլունտուղունա տաեիր պաղը ղազէթալարընը վէրտիքլէրի հավատս թէքզիպ օլունտուեօր։

—

Մէհահիրինին իսքեանը էսպաղընը իսթիհսալը իշին սէյեար միւֆէթթիշ թայինին օլունմուշ պուլունան Ալի Բէյմալի բաշա, կէչէն բազար իրթէսի կիւնիւ Դալաթա իլէ Օրթաքէյ պէյինտէ իշլէեէն թրամվայ արապասընա բաքիպ օլարագ, արապա Պէշիքթաշտան Գըլըճ Ալիեէ մուվասէլէթ իտիպ, ֆազաթ հէնուզ պիւսպիթիւն տուրմատան, միւշարիլէյհ էօն թարաֆընան լինմէք իսթէմիշ վէ ատեաբը եէրէ զօր գոյ՝ չ, արապատան լազըմ կէլէն տէրէճէտէ ուղազլանմամըշ օլտուղունան, արգասը իւսթինէ եըգըլըպ, թէքելէքլէր աեազլարը իւզէրինտէն կէչմիշ, վէ աեազ քէմիկի գալչասը հիզասընտա զէտէլէնմիշ տիր. միւշարիլէյհին գալչասընտա.քի եարա թէհլիքէլիճէ իմիշ։

—

Պօղազ-իշինտէն շիրքէթի խայրիյեէ վարօրլարը իլէ կիտիպ կէլէն եօլճուլարը, վարօր իւճրէթլէրի ֆահիշ օլտուղունատան, ֆիեռաթլարը թէնզիլի հազրընտա մուգատտէմ հիւքիւմէթի Սէնիյեէեէ թազմիմ իթմիշ օլտուգլարը իսթիտա, տախիլիյեէ նէզարէթի ճէլիլէսինտէն թիճարէթ նէզարէթի ճէլիլէսինէ հէվալէ պույրուլմուշ, վէ թիճարէթի նէզարէթի տախի, թէտգիգատը ամիգա իճրասընտան սօնրա, շիրքէթի մէզբիւրէ իտարէ մէճլիսինէ իւճրէթլէրին տէրճալ թէնզիլ օլունմասընը, վէ օլունմատընը հալտէ, պիղզմի նէզարէթ թարաֆընտան թէնզիլ օլունուպ, օլմէճճէ. լէ ըէսմէն իլան իտիլէճէկինի իխապար իյլէմիշ իմիշ։

—

Էվվէլքի կիւն սապահէյին սաաթ 3 բաատէլէրինտէ Պէյօղլունտա Թարլա-պաղը ճատատէսինտէն միւրուր իթմէքտէ օլան պիր ատամըն իւզէրինտէքի սաաթ վէ գօրատնունու արմագ մագսէտիրլէ, իւզէրինէ իքի եանքէսիճի հիւճում իթմիշլէր իսէ տէ, միւմայիլէյհ մուգավէմէթ կէօսթէրտիկինտէն, եռան քէսիճիլէր էլլէրինտէ պուլունան սօքալար իլէ պիշարէեի պիր գաշ եէրինտէն եարալատըգտան սօնրա ֆիրար իյլէմիշլէր տիր։

—

Լա Թիւրքիտէ օգունտուղունա կէօրէ, Իսկէնտէրիյէ գըթթալը էմնասընտա շէհրի մէղբիւրուն զատէրի միւտիրլի պուլունմուշ օլան վէ Իսկէնտէրիյէ ահվալը ախիրէսին տօլաեը շէտիտէն մէսուլ պուլունան Սաեիտ պէյ թէվգըֆ օլունմուշ տուր։

—

Սթամպուլտա օգունտուղունա կէօրէ, չարշէնպիհ կիճէսի պիր թագըմ սարիդլէր Դարթալ գազասը տախիլինտէ Սարբ-Ղազի-Սուլթան թէքքէսինէ կիրէրէք, աղչօդ բարա իտէր էշեանընը ճիմէսինի ալարագ ֆիրար իթմիշլէր տիր։ Շաֆագ վագթի թիւրպէտար Ահմէտ աղա սիրգաթ վուգուրունի կէօրիւրկէօրմէզ, վագբթ զայագ իթմէքսիզին, պարկիրինէ բաքիպ օլարագ, իղլէրինէն թատագիպ պաշլամըշ վէ պիր խայլի զէման կիմիթիքտէն սոնրա, Պուլղուրլու գուրպինտէ Եալընըզ-Սիրվիտէ քէնտիլէրէ էէթիշմիշ տիր։ Խբբսբզլար թիւրպէտարը կէօրտիքլէրի կիպի, չալընըգլարը էշեաեը պրագարագ ֆիրար իտէրլէր. ֆագաթ շիւպհէսիզ սենատարընտա մահիր օլմալարընտան օլմալը տըր քի իլէրիտէ պիր մահէլտէն տէօնէրէք, Տուտուրլուտա քիւչիւք Մէհէմմէտ բաշանըն քէօշկինէ կիրիպ, իչէրտէ պուլունանլարընը ճիմէսի թարլատա օլտուգլարընտան, քէմալի բահաթլա քէօշկիւ սօեուպ ֆիրար իթմիշլէր տիր։

—

Զարչէնպիհ կիճէսի սաաթ 4 սուլարընտա Պէյօղլունտա Շիշլի սօղաղընտա պիր չօճուգ աղլամասը սէսի իչիտիրիկինտէն մահէլլէ սէքէնէսի պունուն նէ՞ խատուկինի անլամագ իշին դարուեա չէդաբզլարընտա, սօգաղա 2 այլըգ պիր չօճուգ պրագըմըշ օլտուղունու կէօրմիշլէր, վէ պէքճիեէ իսպարբ քէյֆիյէթի իյլէտիլէրինտէն, պէքճի չօճուղու Գալաթա-սերաեը մէրքէղինէ կէօթիրիլիպ թէսլիմ իյլէմիշ տիր։

ՈՒՖԱԳ ՊԻՐ ԻՑԶԱՀԱԹ

Տէ-Նէֆ նէ-սիեէդրէն պէբ-նէ զէ Էէր-ռ։

Տօղթօր Գալուստեան, պիր սէնէ գատար, չօգ տէֆա եալընըզ, վէ պաղէն քէնտի զէվճէսիյլէ, վէ պաղէն տախի հէմ զէվճէսի վէ հէմ տէ մէրդումէ տիւթթէր պիրլիքտէ օլտուղու հալտէ, բաթրիգխանէեի կիտիպ կէլիպ էսկիթտիքտէն, վէ չաղրբզպ պաղըրարագ էնվայի ըէգալէթլէր չըգարաբգտան, վէ հէրքէսի թաճիզ իտիպ, իթալէյի լիսանա տախի ճիւրաթ իյլէմէսինտէն տօլաեը, չէնտ տէֆալար գօյուլատուգտան սօնրա, ագբպէթքեաբ պիր կիւն տախի կիտէրէք, Փանոսեան ալէյհինտէ սէօյլէտիքլէրիմիզի իսպաթ իյլէն, եէնի պիր շէհատէթիմիզ տահա վար տըր տէր, վէ ճէպինտէն պիր քեազրտ չրպարարագ, մահքէմէեէ թագտիմ իտէր։

Հաքիմ պուլունան էֆէնտիլէր, մէղբիւր էվրաղըն իմզա եէրինտէ Հաճի Տուտու իսմինի օգուրլար, վէ թահթընտա տախի, մէրդումէ. նէն եազը եազմագ պիլմէտիկի իշէն, պիր խաչ ալէամէթի եարմըշ օլտուղունու կէօրիւրլէր։

Պիրտէ, մէղբիւր շէհատէթնամէնի օգուեուպտա, օր կիւնէ գատար իշիթմիշ օլտուղլարը հէվայի շէհատէթլէրտէն պիթիւն պիւթիւն պաշգա տիւրլիւ օրուպ, վէ գուվվէթլի վէ հէմտէ պիղի թէօհմէթիյի դէրէճէ գավի շէհատէթլէր պուլունտուղունու կէտիւ քէրինտէ, պիր թարաֆտան թէճաճիւպ վէ թէէսիւֆ իթտիքլէրի կիպի, տիկէր թարաֆտան տախի, մէրդումունտաբլ պէլալը պիր հրէշ օլմասընը արթըգ իյիտէն էօյրէնմիշ օլմալարը ճիհէթլէ, պէլբի պու ատատ, պունտա տախի պիր ֆէսատ տօլապը չէվիրմիշ օլմալը տըր չիրհէսինէ ղահիպ օլարագ. վէ քէնտի հաքիմլիք վազիֆէլէրինի իճրա խէրէք – «Բէք ալէա, լաքին, եալընըզ պու. վարագտաեը օգուեարագ պիզ իգնա օլմամաեբզ, պու. գատքն հէր քիմ իսէ, պիզզաթ պուրատա կէլմէլի, վէ քէնտի իմզասընը թասդիգ իյլէմէլի», տէրլէր –։ Տօղթօր Գալուստեան տօսթուսմուշ տախի, պիլա ֆիւթուր, բէք ալէա, կէլէճէք հաֆթա քէնտիսինի տախի կէթիրիրիմ, տէր, վէ ֆիլմագը մէրդումէ իսթիեարսի գատքնը պուլուպ կէօթիւրախքտէն պաշգա, օլ կիւն քէնտի մատամասընը տախի պիրլիքտէ կէօթիւրիւր։

Մահքէմէ, մէրդումէ գատընա, մէղբիւր շէհատէթնամէնին խաչընը կէօսթէրէրէք, պու իմզա սէնի՞ն մի տիր տիյէրէք սիւալ իտէր, վէ մէրդումէ գատքն տախի, սէվինէ. ռէ ր. էմմէթ սէնի.ր –էր, –էր, ՀԷ մահքէմէտէ մէրդումէնին սէվինճինի կէօրտիքտէ, թապիյաթիլլէ, տահա զիեատէ շիրհէեէ զահիպ օլուր, չիւնքի, մէղբիւր շէհատէթտէ, մէրդումէ իշին սէվինէճէք հիչ պիր շէյ օլմատըզընը զաթէն պիլիր։

Ի յզահաթըմըզը օգուեան զաթլարընը, Տօղթօր Գալուստեանընն նէ տեարտա պիր մախլուգ օլմասընը լաեբզըլլա անլամագ իշին, պունան սօնրա եազաճաղըմըզ նօղթալարա, զիեատէճէ տիգգաթ իթմէլէրինի տավէթ վէ ըէճա իտէրլիզ։

Մահքէմէնին քեաթիպի պաշլար մէղբիւր շէհատէթնամէնի օգումաեա, մէրդումէ գատքն տա պաշլարդուլագ գապարթարագ շաչա գալմագըզդ էսէրլէրի իսրաղ իթմէկէ։

Վարագանընն պիր մըգտարը օգունտուգտան սօնրա, հաքիմ պուլունան էֆէնտիլէրտէն պիրի, «Է՝յ գատքն, նէ՞ տէրսին, «Փանոսեան հագդընտա պու սէօյլէտիքլէրինիզ սահի՞հ մի տիրլէր, ոտգրն եալան վէ եանլըշ օլմասքն, Ալլահ իշին տօղրու սէօյլէյինիզ...» տէտիկինտէ, զէվալը գատքն տախի պէրիտէն, «նէ՞ սէօյլէօրսունուզ, տօղրու օգունսուն քի-անլատաեբմ, պէն շիմտիյէ գատար օգունանլարատան, հիչ պիր շէյ անլատամատըմ, պու պէնիմ արզուհալըմ օլմամալը տըր, եանլըշ օգուեօրսունուզ» տէր։

Մահքէմէ թարաֆընտան, մէրդումէ գատընա, «խայր գատքն, եանլըշ տէկիլ տիր, իշթէ սէնին իմզալատաղընն շէհատէթնամէ պուտուր... ա ճանըմ, սէն Փանոսեանը, Մանզումէեի թանըմագտա տէկի՞լ մի սէն, մէրդում սէնին էվինէ, ֆիրան գըզընն եանընա կիտէր կէլիր իմիշ... էօյլէ տէկի՞լ մի» տէտիկինտէ, մէրդումէ պիւթիւն պիւթիւն շաշըրարագ, «Տէր Հայր, էֆէնտի, տի՞ւշ մի. կէօրիւեօրում,

նէ օլուեօր պիլմէեօրում, Փանոսեան Մանոսեա՞ն նէ տիր, Մանզումէ՝ նէրէսի տիր, պէնիմ էօյլէ չէյլերտէն խապէրիմ եօք տուր, պէնիմ օղլումուն իսմի Պօղոս տուր (Պօղոս վէ Եսխօա սայիր պիր իսիմ վիրիր, պիզ մէրդումէնին օղլունուն իսմինի պիլմէտիկիմիզտէն, Պօղոս տէտիք), պէն քէնտի էվիմի իսթէրիմ, պաշդա պիր չէյտէն խապէրիմ եօք տուր, օլ տէտիկինիզ ատամընտա քիմ օլտուղունու թանբամ» տէր։

Գալուստեան պու հէնկեամտէ, քէնտի սախաէ.քեարլեղընդն մէյտանէ չէզէպտա ըէղիլ պէտնամ օլտուղունու կէօրտիւ.քտէ, դուտուրմաեա, վէ էլինտէն կէլսէ, պիչարէ դատընը չէյ չէյ եէմէկէ պաշլար։ Վէ քիւֆր ու հագարէթլերէ չէզէբզէր։

Մահ.քէմէ իչի անլատըդա, մէղքիւր վարագաեր, մէրդումէ դատըն հուղուրունտա, թէ.քմիլ օղուր վէ իյղահ իտեր, վէ Նիհայէթ մատէնին նէտէն իպարէթ պուլունտուղունու անլատը։ Մէրդումէ տախի ճէվապընտա, մէղքիւր մատալարդն հիչ պիրինտէն խապէրտար օլմատըղընը, վէ Փանոսեան տէնիլէն ատամը օլ անտէ կէօրսէ պիլէ թանբմատըղընը, ֆագաթ, սայիր պիր գաչ քիմսէլէր, վէ պիր գաչ տա մէ.քթէպ չակիրտլերի միսիլու, Ա. գապեան վարժարան տէնիլէն մէ.քթէպին սահիպլինին տախի, պիր գաչ տէֆա, քէնտի քիրաճըսընը կէօրմէկէ կէլտիկինի սէօյլէտիկի կիպի, քէնտիսինին իսէ օրաեա, տօղթօր Գալուստեանդն սէօյլ.յիչինէ կէօրէ, օղլունուն զապթ իթմիշ օլտուղու էվինին, բաթրիղխանէ հիմմէթիյլէ, թէ.քրարէն քէնտիսինէ վիրիլմէսի իւմիտիլէ կէլմիշ օլմասընը տախի սարահէթէն վէ գավիէն սէօյլէր։

Գալուստեանդն սախթէ.քեարլեղը քեամիլէն զահիրէ չէղէպ անլաշէլտըգտա, իչիթտիկիմիզէ կէօրէ, մէճիսատէն ահս էֆէնտի, մէրդումու եանընա չաղըրարագ, «արթըգ իչի պիւթիւն պիւթիւն գօղութտուն, հալին խարապ տըր, հէման ղէրբէ գատար ագլէն վէ նամուս ղայրէթին վար իսէ, սէսինի պիլէ չէգարմագըղէն, մէրդումէեի ալըպ տա կիթմէլիսին...» տէյ նասիհաթ վերիր իսէտէ, մէրդում էօյլէ ութա. նըր մագուլէլէրտէն օլմատըղընտան, սուս օլմատըղը չէօյլէ տուրսուն, պիրտէ զէվալը գատրն տիշարը չէգտըգտա, գարը գօճա պիր օլարագ, պիչարէնին իւզէրինէ հիւճում իլէ, «սէնի կիտի ճատը սէնի, սէն էվվէլ տօղրու չէհատէթ իթտին, քեաղըտը եազտըրըպ իմզալատընտա, սօնրատան, քի՞մ պիլիր, Փանոսեան թարաֆընտան քիմ սէնի ղանտըրտրտա, չիմտի.տէ ինքեար իթմէ.քտէսին, հա՞...» տէյէրէ.ք տէօյմէկէ դալդըշըրար իսէտէ, օրատա պուլունանլար պըրադմատըգլարընտան, ագըպէթ.քեար քիւֆր ու հագարէթլէր եաղտըրարագ, վէ պաղրըշըպ չաղրըշարագ տէֆ օլուպ կիտէրլեր։

Պիզ մէղքիւր մատալ նէվինտէն օլան տավաեա, ղէրբէ գատար էհէմմիյէթ վիրիպ, վէ հիչ պիր կիւն օլ պապտ, քիմսէյտէն պիր չէյ սիւալ իթմիշ օլմատըղըմզտան, պու սախթէ.քեարլեղ ճինայէթինտէն, ի.քի այ գատար պիխապէր գալըրըզ, վէ անճագ պիր կիւն, թատլիւգաթըմզտան պիր խանէեէ կիթտիկիմիզտէ, իչիտիպ զիեատէսիյլէ թէաճճիւպ իտէրիզ. ֆագաթ, Գալուստեանդն էօյլէ պիր ճինայէթէ ճիւրաթընտան տօլաեը թէաճճիւպ իթմէյիպ, իլլա բաթրիղխանէ մահ.քէմէսինին, հալէա օլ կիւնէ գատար, իպրէթի ալէմ իչին, էօյլէ պիր ալչագըղը, ալէնէն իլան իթտիրմէտի.քտէն պաշդա, հալէա տա էօյլէ պիր տաէմի, բաթրիղխանէ զաբուսունտան իչէրի գապուլ իլէ, լագըրը պիլէ սէօյլէթտիրմէ.քտէ օլմասընտան տօլաեը թէաճճիւպ, վէ հէմտէ, հատտէն զիեատէ թէ.էսսիւֆ վէ թէաճճիւպ իթմիշիզ տիր. վէ չիմտի տահա զիեատէ թէ.էսսիւֆ վէ թէաճճիւպ իտէրիզ.քի, պու մէրթէպէ սախթէ.քեարլեղա ճիւրաթ իտէն պիր ատամ, բաթրիղխանէէ հալէա կիրիպ չէզապիմէ.քտէ օլտուգտան պաշդա, կէչէն քէնճէ.ճիւճ կի-հիրտ տատի մահ հալին իքքսինտէ տախի, մէրդումուն օլ մէ.քրուհ աեագլարըյլա, մա քի. լիսէ տէրունինտէ թէճէմմիւ իտէն ընդհանուր ժողովա գատար կիրմէսինէ տախի միւսատտէ օլունմուշ տուր, վէ պիզտէ տիհանըմզը աչըպտա պիր չէյ սէօյլէմէ.քլիկէ թէ.նէզզիւլ իթմէմիշիզ տիր...

Էկէր պունա գարշըլըգ, մէղքիւր մէճլիսէ, մատամ քի պիր լայիհա թագտիմի եչին կէլմիշ տիր, կէլմէ.կէ, հէր քիմտէ օլսա հագդը վարտըր տէնիլիր իսէ, պիզտէ տէրիզ.քի, խայր, պու էօյլէ տէկիլ տիր, էվվէլթ, հէր ատամ կէլէպիլիր էմմա, կէթիրմիշ օլտուղու լայիհանընտա աբլ միւնտէրիճաթը հագդընտա օլան սախթէ.քեարլեղը մէյտանէ չէգմէշ պուլունան պիր ատէմին, եինէ այնի մէսէլէ իչին գապուլի ճայիզ օլմազ։

Հէր նէ հալ իսէ, պու բէրտէ.լերին, նասըլ քի սէօյլէտի.ք, պիր կիւն աչըլմասը սաաթը կէլէճէ.ք, վէ պիզլիտէ նէ մէրթէպէ պիր սապըրըլըզ, վէ նէ տէրէճէ ֆաղիլէթ իճրա իթմիշ օլմամըզ, օլ վագըթ անլաշըլաճագ տըր։

Կէլէլիմ՝ չիմտի պիզիմ ատը շանլը տօսթումուզ տօղթօր Գալուստեանդն սախթէ.քեարլեղ տօլապընդն նասըլ տէօնտերիլմիշ օլմասը քէյֆիյէթի պէեանընա։

Անլաշըլըմընա կէօրէ, մէրդումէ գատընդն պիր օղլու պուլունուպ, օղլու պաշդա եէրտէ պիր օթուրմագտէ, վէ քէնտիսիտէ, կէտի.ք բաշատա քեային ուֆաճըգ պիր էվվինին օտասընը քիրաեա վիրէրէ.ք, թաման իչինտէ օթուրմագտա, վէ մէղքիւր օտատան ալաբղը պիր գաչ մէճիտիյէ քիրա իլէ կէչինմէ.քտէ ի.քէն, պիր թագրիպ, օղլու մէրդումէի տիշարը չէգարարագ, էվի ֆէնտիսի պիր պաշդասընա քիրաեա վիրմիշ. վէ մէրդումէտէ սէֆիլ գալարագ, զանն իտէրիզ.քի, կէտի.ք-բաշա քիլիսէսինէ օլմալը տըր, պիր խթիտա թագտիմլէ, էվվինին եինէ քէնտիսինէ իատէսինի ըէճա իլլէմիշ տիր։

Վէ մէրդումէ պիր կիւն, ճէվապ տլմագ իւզրէ Պէ.յդօղտան Իսթանպուլա ինիպ, վէ կիճէ իսէ կէրի տէօնմէեէրէ.ք, մէղքիւր թաալիւգաթը մեգտատա պուլունան ֆամիլեա իլէ, վագթիլէ գօմշուլուգ միւնասէպէթի պուլունաուղունտան, կիտիպ օրատա միւսաֆիր գալմըշ տըր։

Հէր նասըլ իսէ, տօղթօր Գալուստեան պու իշտէն խապէրտար օլտուղու կիպի, մէղքիւր ֆամիլեատա միւսաֆիր պուլունաուղունու տախի խուպէր ալաբղընտան, վէ օրաեա պաղէն քէնտիսի տախի կիտիպ կէլմէ.քտէ պուլունտուղունտան, կիտիպ մէրդումէեի օրատա պուլուր, վէ լագըրը աչարագ, մէրդումէնին տէրտինի անլար, վէ, «վա՛հ, զէվալը վա՛հ, սանա բէ.ք եազըգ օլմուշտուր, լաքին, մէրագ իթմէ, բաթրիգ պէնիմ խըսըմըմ տըր, պէն կիտէր սէօյլէրիմ, վէ սէնին իշինի պիր գաչ կիւնտէն պիթիրիրիմ» տէր. վէ հալիյլէ զէվալը գատընտա, պիր չօղ տուալար վէ թէչէ.քքիւրլեր օղուր։

Պատէհու տօղթօր Գալուստեան մէրդումէեի, կիւեա քէմալի մէրհամէթինտէն վէ միւսաֆիր-բէրվէրլիկինտէն նաչի, քէնտի էվինէ տախի տավէթ իլլէմիշ տիր։

Մէրդումէ սէվինէրէ.ք ֆիլվագը մէրդումուն խանէսինէ տախի կիթմիշ, գարը գօճա պիր իքի կիւն մէրդումէեէ իքթամլար իտէրէ.ք սաղլամըշլար, վէ պիր արալըգ, տօղթօր Գալուստեան կիտիպ պիր քեաղըտ եազմըշ, վէ կէթիրիպ մէրդումէեէ, իշթէ սէնին աղղընտան, օղլունուն հագդընտա պիր արզուհալ եազտըմ, էօյլէ գուրու լագըրտը իլէ իշէ պագմազլար, մութլագա պիր արզուհալ պուլունմալը տըր, տէմիշ, վէ սախթէ սուրէթտէ, կիւեա պիր արզուհալ տըր կիպի, օգումուշ, մէրդումէ գատըն մէճմուն վէ մէսրուր օլմուշ, վէ զիրինէ տախի, մէրդումուն մսթ.լուպու մուճիպինճէ, մէղքիւր խաչ ալէտամէթինի չէ.քմիշ տիր։

Վէ պէսպէլի, մէրդումտա հէր նէ գատտար խորին խորամանկլըդ վէ ճիզվիթլի.ք վար իսէ տէ, պիր թարաֆընտա տախի շաշրդլուգ պուլունտուղունտան, մէղքիւր սախթէ շահատէթնամէեի բաթրիգխանէէ կէօթիւրտուկինտէ, թահզըդ վէ թատիդ իթմէ.քտիզին, վէ եախօտ օրտա օրտա եալընըզ իմզասընը թահզըդ իթտիրէրէ.ք, եուտարլար իթիգատընտա պուլունմուշ տուր։

Իշթէ տօղթօրլուգ սըֆաթընը թաշըմագտա օլան պու ատամ, օն պէշ այտան պէրու, իշինի կիւճլունու պըրագարագ, պիզիմ ալէյհիմիզտէ կէզմէ.քտէ օլտուգտան պաշդա, տահա եալընըզ միսալ օլարագ պիր զալէմինի նագլ իթտիկիմիզ հարա.քեաթը նապէճալարը սըրասընտա, մէղքիւր սախթէ.քեարլեղա տախի ճիւրաթ իլլէմիշ տիր քի, պիւյիւք ճէզալարը միւսթահզդ պուլունտուղունտա շիւբհէ եօք տուր։

Ղարիպ եէրի շուրասը տըր քի, պու ատամ, օն պէշ այտան պէրու անճագ պիր սինէ.ք վէզըլթըսընտան իպարէթ պուլունան մասալարը.լա, նէ մատտի վէ նէ տէմանէվի սուրէթտէ պիզէ պիր չէյ եարամաեաճաղընը կէօրմիշ վէ իսքեաթ օլմուշ, վէ հաթթա, բաթրիգխանէէտէն իւմիտինի քեսէրէ.ք, չիմտի տէ բաթրիգխանէ ալէյհինտէ թէչէ.քքիւրէ պաշլամըշ իքէն, արզուհալընը ալըպ տա, հիւքիւմէթէ կիտէպիլմէ.քտէ տէկիլ տիր. վէ պունտանտա աշի.քեար իքի չէյ անլաշըլմագտա տըր, պիրինճիսի, պու իֆթիրատան ասըլ մագսէտ կիւեա պիզի լէ.քէլէմէ.ք տիր, չինքի, նասըլ քի պիլտիրմիշիզ տիր, պու իֆթիրաեա, թամ կէչէն սէնէ երեսխանընը գապուլ իթտիկիմիզ հաֆթա թէչէգպիւս վէ միւսարաթ եյլէմիշ տիր քի, էսասը տա էրպապը տիզդաթա մալիմ տուր. վէ իքինճիսի տախի, հիւքիւմէթէ կիթտիկի կիպի, թապիաթիյլէ թահթընտան, դ-ֆիրէզի ճէզասընա չարբըլմագընը թէվէսիւտ իտէճէ.ք տիր։

Իշթէ օն պէշ այտան պէրու ճիզվիթ զաղէթասընտա ալէյհիմիզտէ, տօսթումուզ տօղթօր Գալուստեան թարաֆընտան տէրճ իթտիրիլմէ.քտէ օլան մասալարընն պէզիէրի, իչպու նագլ իթտիկիմիզ տէօթկեահ.տան չէզմագտա տըր։

Իմտի, էկէր տօղթօր Գալուստեանտա զէրբէ գատար տօղրուլուգ վէ մէրուլի.ք վար իսէ, նէ՞ լաղըմտըր էօյլէ պիր թագըմ լագլագ.յէթ.լէր, հարհարըգլար, եալանլար, իֆթիրլար, վէ մասալար իլէ ճիզվիթ զաղէթասընն սիւթունլարընը տօլտուրմագ, մէ.յտանէ չէզէպտա, պիզիմ, պիզզաթ քէնտի հագդընտա եազըգըլարըմզդա ճէվապ վիրմէլի տիր, վէ ալէքսուսուս, չու ի.քի մատտեեի, եանի պիրինճի, չու պու կիւն.քի ղէյնաղ թէամիյեէ իյլէ.տիկի պիր տիւթթէրին, քէնտիսինի, տէլի.քտէն տէլիկէ գօվլաեըզ գաչըրարգտան սօնրա, կիճէլէյինսատ իւչտէ, թա Պէ.յօղլուեա գատար կէլիպ պիզի պուլմուշ օլմասը.

ԹՈՒՃՏԱՆ ԳԸԶԼԱՐ

յէշ իլէ, վէ մէրդումէեէ տօղրու էյլիպ ուսուլ իլէ քէնտուեէ տօղրու չէ.քէրէ.ք։

—Ա.ճապա ըէճամը գապուլ իթ.տինի՞զմի, – տէյ սիւալ իթտի մէրդումէ, – մէղքիւր տիւէլլօտան վաղ կէչմէ.քլիկէ գարար վիրտի.նի՞զմի...

—Էսէ՞ֆ իտէրէ.ք սէօյլէրիմ.քի, խայր, – տէտի մէրդում, – լա.քին օ տէկիլ էմմա, նի՞չին պէնտէն, էօյլէ պիր իճրասը միւմքին օլմաեան չէյի թալէպ իյլէմէ.քտէսինիզ...։

Ամէլի պիրտէն պիրէ սրչըտաբպ աեաղա գալտը։

—Տիմէ.ք տիր քի ըէճամը ըէ՞տա իյլէմէ.քտէսինիզ, էօյլէ՞մի, – տէյի պաղըրաբ մէրդումէ։

—Էօյլէ իղթիզա իյլէմէ.քտէ տիր։

—Տիմէ.ք տիր.քի մութլագա տիւէլլօեա չէգաճագսընըզ տըր...

—Մէճպուրում...

—Տիմէ.ք տիր քի.քիւլի ըէճալըրըմ պիհուտէ՞ օլտուլար, հիչ պիր ֆաեիտէեի մուճիպ օլմասըլար... –հէր հալտե նիյեէթ ու գարարընը մէվզբի իճրաեէ վաղ իտէճէ.քսինիզ տիր։

—Նամուսումտան պիւեիւ.ք հիչ պիր չէ.յ օլամասըզը հալտե, մէղքիւր նիյեէթիմտէն գաչընմազլըգ իսէ, նամուսումու բայինոլ իթմէ.քլիկ տիմէ.ք տիր։

—Պէն պուրաեա, քէնտի նամուսումու ֆէտա իտէրէ.ք կէմիշիմ տիր, –իմտի, մէկէրչի սիղտէ քէնտի նամուսունուզու պէնիմ խաթրըմ իչին ֆէտա իտէ՞մէզմիսինիզ։

—Խայր, խաթրընըզ իչին կէրչի հէր չէ.յն ֆէտա իտէպիլիրիմ էմմա, եալընըզ օլ խուսուսու ֆէտա իտէմէմ...

—Տիմէ.ք տիր քի սիղ պէնի սէվմէ.քտէ տէկի՞լսինիզ։

—Սիղի սէվմէ.քտէ յիմ, մատամ, վէ իշթէ անըն իչին տիր քի, եարըն տիւէլլօեա չէգըշմագլըզմի իգթիզա իթմէ.քտէ տիր, չինքի, էկէրչի եարընն պէն նամէրտլի.ք իտիպտէ գաչընճագ օլսամ, պէնի իլը ըէտտա իտէն, վէ իլը մուհապպէթի քէսէն պիզզաթ քէնտինիզ օլաճագսընըզ տըր... զիրա. արթըգ պէնի պիր նամուսուզ եէրինտէ թութաճագսընըզ տըր։

—Խայր, սիպին հագդընընդտա պէնիմ մուհապպէթիմ պէր տէվամ օլաճագ տըր... վէ մէղքիւր տիւէլլօ սէվտասընտան վաղ կէչտիկինիզտէ իսէ, մէյլ ու մուհապպէթիմ, եիւզ տէֆա տահա արթաճագ տըր...

—Ինչ օլպապտէ եանընմազտասընըզ։

—Աման եա Ըէպպի... սիղի խ.քեաթ իթմէ.ք իչին նէ՞ թարիզ թութմազլըզմի իգթիզա իթմէ.քտէ տիր... պիլմէմ նէ՞ եաբաեըմ... պիլմէմ նէ՞ սէօյլէյիմ...

—Հիչ պիր թարիզ թութուպ, վէ հիչ պիր չէ.յ եարամամալըսընըզ, չինքի, հէր նէ տէ եարսանընզ վահի օլաճագ տըր, պիր տիւրլիւ խ.քեաթ իտէմէեէճէ.քսինիզ տիր...

—Տիմէ.ք տիր քի հէրչի պատապատ տիւէլլօեա կիտէճէ.քսինիզ տիր...

—Էվվէթ, մատամ։

Ամէլի սատթա պազ.ոըդտան սօնրա,

—Նիմտի սապահընն սատթ լուչիւ տիւր... – Վէնսէն օրմանընա սատթ գաչ տա՞ կիտէճէ.քսինիզ տիր, – տէտի։

—Սատթ եէ՞տիտէ...

—Խայր, կիտէմէեէճէ.քսին սէն, չինքի, կիթմէ.քլիկին վագթի կէլտիկինտէ, սէն պէնիմ սինէյէրիմ իւզէրինտէ, կիւզէլ կիւզէլ ույդուլար չէ.քմէ.քտէ պուլունաճագսընը տըր...

Ամէլի պունու սէօյլէտիկիյլէ պէրաբէր, գօլարընը Լիոնէլին պօյնունա աթըպ մէրդումու դուճագլատը, վէ չիտտէթի չէհվէթ իւզրէ պըդչարարագ տօտագլարընը տօտագլարընա վաղ իլէ։

—Ա՜հ, պէն սէնին նարի՞ աշդընլա եանընզ թութուչմագտաեըմ... – տէտի։

Էկէրչի պու զարիպ մէնդարէեէ մէրդումէ տէվամ իտէպիլսէ իտի, Լիոնէլին պօնասը մէ.յտանէ վուրաճագ իտի, իմտի, մէրդում պիր թագրիպ, մէրդումէնին էլինտէն քէնտուլի գուրթարարագ կէրի չէ.քիտի։

Ամէլի մէրդումուն պու հալի իւղէրինէ շաշա գալտը, չինքի, քէնտուլի պիր ճէհան կիւղէլի մագամընտա թութմագտա իտի։

—Ա՜, ա՜, սիղ պէնի ըէտտ իլէ ուզագ դաչմագտասընըզ... – տէտի քէ.քէլէեէրէ.ք մէրդումէ, հալպուքի հէնուզ չիմտի պանա, «նէյէ սէ.էրէմ տիեէն, մէկէրչի սիղ տէկի՞լմի իտինիզ։

—Էվվէթ, էօյլէ սէօյլէտիմ, վէ սէօյլէտիկիմտէ սահիհ տիր... սիղն սէվերիմ...

—Իյի էմմա, պէնտէն ուզա՞գ գաչընմագտասընըզ, – տէտի մէրդումէ։

—Պէնի տիրնէ.յինիզ, մատամ... –տէտի Լիոնէլ, – հէր նէ գատտար սէօյլէմէ.ք իսթէմէեօր իտիմ իսէտէ, արթըգ իգթիզայի հալ սէօյլէմէ.քլիկիմ իճապ իյլէտիկինտէն հայտե սէօյլէեէ.յիմ... – Էվվէթ, կէրչի, պէն տախի սիղի սէվմէ.քտէ, վէ նարի աշդընըզլա եանմագտա իտիմ... –Նասըլ.քի պու կիւն ի.քիմիզին տախի գալպի պիր պիրինէ, գբրըլմաշ վէ չէզիլմէզ պիր պաշ իլէ մէրպութ պուլունմագտա տըրլար...։

Լիոնէլ պիր սանլյեէ գատտար սիւ.քիւ.ք իթտի։

Ամէլի մէրդումուն մէղքիւր սէօյլէյիշինտէն չօղլուգ պիր չէ.յ անլաեամագտա տըր։

—Ա՜հ, պու ատամքն նիյեէթ ու մագսէտի՞ նէ տիր... – տէյի սիւալ իթմէ.քտէ իտի, – պէն քէնտուտէն պուսէլէր ալմասընա պէ.քլէմէ.քտէ ի.քէն, մէրդում իսէ պէնի անճագ գուրու պիր լաղըրտը իլէ ավընտբրմագտա՝ տըր։

Լիոնէլ թէ.քրարէն քէլամէ աշաղ պիրլէ։

—Էվվէթ, ըուհ իլէ պիր պիրիմիզ մէրպութ պուլունմագտաեըզ ֆագաթ, ագտը ըապթըմզ միւ.քէմմէլ օլամաեաճագ տըր... – չինքի արա եէրտէ պիր էնկէլ պուլունմագտա տըր...։

—Պիր էնկէ՞լ մի պուլունմագտա տըր, – տէտի մէրդումէ կէնճ գատտան։

—Էվվէթ, հէմ պիր էնկէլ վարտըր, վէ հէմտէ տէֆի չարէսի ի.հ.թիմալտէն պուլունմաեան պիր էնկէլ տիր...

—Քի՞մ իմիշ մէղքիւր էնկէլ...,

—Քիմ օլաճագ, զէվճինիզ գօնթտը Լոսէնի տիր։

—Ա.ճա՛յիպ, պէն պու սէօյլէտիկինիզտէն պիր չէ.յ անլաեամաեօ.ըում...

—Պէն պիրինէ տիլտատէ օլուպ սէվտիկիմ վագթտա, անըն ամէլ ու հարէ.քէթլերինէ սահիպ օլմաեըպ, իլլա եիւրէկինէ սահիպ օլմալըեըմ... – տէտի Լիոնէլ. –պէն էօյլէ գօճասը պուլունան պիր գաեամտըընտան, քէնտու քէնտուտէ,

—Ա.ճապա պու ատամքն նիյեէթ ու մագսէտի՞ նէ տիր... – տէյի սիւալ իթմէ.քտէ իտի, – պէն քէնտուտէն պուսէլէր ալմասընա պէ.քլէմէ.քտէ ի.քէն, մէրդում իսէ պէնի անճագ գուրու պիր լաղըրտը իլէ ավընտբրմագտա՝ տըր։

Լիոնէլ թէ.քրարէն քէլամէ աշաղ պիրլէ,

—Էվվէթ, ըուհ իլէ պիր պիրիմիզ մէրպութ պուլունմագտաեըզ ֆագաթ, ագտը ըապթըմզ միւ.քէմմէլ օլամաեաճագ տըր... – չինքի արա եէրտէ պիր էնկէլ պուլունմագտա տըր...։

—Պիր էնկէ՞լ մի պուլունմագտա տըր, – տէտի մէրդումէ կէնճ գատտան։

—Էվվէթ, հէմ պիր էնկէլ վարտըր, վէ հէմտէ տէֆի չարէսի ի.հ.թիմալտէն պուլունմաեան պիր էնկէլ տիր...

—Քի՞մ իմիշ մէղքիւր էնկէլ...,

—Քիմ օլաճագ, զէվճինիզ գօնթտը Լոսէնի տիր։

—Ա.ճա՛յիպ, պէն պու սէօյլէտիկինիզտէն պիր չէ.յ անլաեամաեօ.ըում...

—Պէն պիրինէ տիլտատէ օլուպ սէվտիկիմ վագթտա, անըն ամէլ ու հարէ.քէթլերինէ սահիպ օլմաեըպ, իլլա եիւրէկինէ սահիպ օլմալըեըմ... – տէտի Լիոնէլ. –պէն էօյլէ գօճասը պուլունան պիր գա.

նքն, վէ ֆէրտասը կիւնիւ, մէրդումէ հաճի Տուտունուն օտասընը քի բալաեարադ, եալընզճա օթուր մասընքն, վէ քէնարէ էվինէ այլարճա աեադ պասմամասընքն սէպէպլէ, պու տէֆաքի սախթէքարլըղընքն սէպէպլինի իլզամ վէ ճերհ իլէմէլի տիր. վէ էկէր պու մէրալիկի եօղ իսէ, արթըգ պու տէֆատախի էվին էշեասընը խարիճ մէզատ սաթարադ, եա կիտիպ Փրկիչտէ պիր քէօշէեէ սըղընմալը տըր, վէ եախօտ սոլուղու, Ամէրիգատա քէնտի ախալադընտա պուլունան ատամիար իշինտէ արմալը տըր...:

* * *

Կէչէն հաֆթա, Տօղթօր Գալուստեանընքն, ընդհանուր Ժողովա ալէյհիմիզտէ իտատա իլէտիկի մասալարատան աօլաեը, եանի, թէքմիլ բաթրիղխանէ, Փանոսեանա թարաֆկիրլիք իտիեօր տէյէրէք, քէնտի պուտալալըղընա պիր ալէթ իթմիշ օլտուղու տիւխթէրին իմզասըյլա, Ազգային վարչութիւն ալէյհինտէ պիր թէշէքքի լայիհասը կէթիրտիկինի, վէ նիզամընը իտատալարտա պուլունտուղունտան տէֆ իտիլտիկինի, վէ մէղքիւր լայիհանընն ճէվապընընն, պու տէֆքի մէհլիտէ վէրիլէճէկինի պիլտիրմիշ իտի։

Պու տէֆա մէղքիւր լայիհանընն օգունուլմասը, մէճլիս թարաֆրնտան ըէտտա օլունտուղունտան, եալընընզ նէտէն իպարէթ օլտուղու խապէր վէրիլմիշ, վէ մէճլիս թարաֆընտան տախի, նիզամը ահքեամընա թէվֆիգան, եինէ Ազգային վարչութիւնա էօնտէրիլմէսինէ գարար վէրիլմիշ տիր քի, գըրդ սէքիղ Վարչութիւն տահա կէլսէ, գօմուլմագտան պաշգա հիչ պիր չէյ կէօրէմէեէճէք տիր, չիւնքի օնտան պաշգա պիր չէյ նէ լտեբդ տըր վէ նէ տէ հագդը վար տըր։

Նագա սէօյլէմէեօրուզ, պու ատամընն ագլընտա մութլագա պիր խիֆֆէթ պուլունմագտա օրմալը տըր, պիր մատէ իչին, պիր պիրինտէն ֆարղը օլարագ իւչ քէրրէ, մանէասընը արզուհալար վիրմիշ օլտուղտան պաշգա, պու տէֆա տախի, սէքիղ կիւն զարֆընտա, մահքէմէ ալէյհինտէ Ազգային վարչութիւնա պիր թէշէքքի լայիհասը թագտիմ իթտիկի կիպի Ազգային վարչութիւն ալէյհինտէ տախի Ընդհանուր Ժողովա թէշէքքի իլէմիշ տիր քի, զէրրէ գատար ագլը օլան պունու եարմազ։

ԱՄԷՐԻԳԱՏԱՆ ՄԷԹՈՒՊ

ԲԱԶՄԱԿԻՆ ՄՕՐՄՕՆԱՑ ՄԻ ՅԱՑՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Ներկայ տարւոյս մարտ 22 ին Գոնկրէսը օրէնք մը քուէարկեց ուրով Միացեալ–Նահանգաց մէջ բազմակնութիւնը կարգելու։ Օրէնքը զայն խմբագրողին անուամբ կը կոչուի Էոմընոս Լոու. պաշտօնակալը ղրկուեցան Եութահ նահանգը, որ բազմակին Մօրմոնաց որջն է, այս օրէնքը գործադրելու։ Այս պաշտօնակալաց տրուած է երդման ձեւ մը որով ամէն անոնք որ մէկէ աւելի կնոջ հետ ամուսնական յարաբերութիւն ունին, պարտին երդնուլ, և համակերպիլ նորա պահանջմանց. հետեւեալը երդման կարեւոր մասն է։

«Նաեւ հանդիսաւոր կերպով կ'երդնում (կամ կը հաստատեմ) թէ ես կրկնակին կամ բազմակին չեմ թէ չեմ բռնաբարող մը Միացեալ–Նահանգաց այն օրինաց որով կրկնակնութիւնը կամ բազմակնութիւնը կարգելուի. թէ ես չեմ ապրիր կամ բնակիր մէկէ աւելի կնոջ հետ ամուսնական յարաբերութեամբ. ոչ ալ որեւ է յարաբերութիւն դոյ է ընդ մէջ իմ և որ եւէ կնոջ, բբռնաբարելով վերոյիշեալ Միացեալ–Նահանգաց օրէնքը, որով կրկնակնութիւնը կամ բազմակնութիւնը կարգելուի։ Եւ (եթէ կին մ'է) թէ ես բազմակնի մը ամուսինը չեմ, ոչ ալ ուրիշ որ և է մարդու հետ յարաբերութեան մտած եմ բռնաբարելով Միացեալ–Նահանգաց օրէնքները վերաբերեալ կրկնակնութեան կամ բազմակնութեան»։

Վերջի աւուրս Սուրբերը (այսպէս կանուանեն Մօրմոնք ինքզինքնին), կառավարութեան, այս անիծեալ դրութիւնը կործանելու համար ձեռք առած այս և ուրիշ միջոցները տեսնելով կարի յուզուած են, և պատրաստութիւն կը տեսնեն ամեն կարելի միջոցներով պաշտպանել իրենց Երկնային Ամուսնութեան դրութիւնը ընդդէմ որ և է յարձակման, և առաջին նշանը տուած են արդէն։

Եկեղեցւոյ սիւներէն Ճօրճ Քէնընն, Ճօրճ Թէյլօր, և Ճոզէֆ Սմիդ յայտարարութիւն մը հրատարակած են իրենց Զըրչ (եկեղեցի) անուն թերթին մէջ ուղղեալ առ ամենայն Մօրմոն, որմէ հետեւեալ հատուածը կը քաղեմք գաղաբար մը տալու համար թէ Մօրմոնք ինչ տեսակէտով կը հային խնդրոյն վրայ։

«Մեր անցեալ պատմութեան մէջ յաճախ եղած են տագնապալից ժամանակներ յորս Վերջին աւուրց Սրբոց, Յիսուս Քրիստոսի եկեղեցւոյն առաջին նախագահաց, անժխտելի պարտաւորութիւնը եղած է պարզ և որոշակի խորհուրդ տալ ժողովրդեան, որոյ վերայ Աստուածային նախախնամութեամբ կանչուած են վերակացու լինելու։

«Հիմա իրաց այնպիսի վիճակ մը յառաջ եկած է, յորում մեծապէս հարկաւոր է որ մենք, իբր առաջին դահերեցք եկեղեցւոյ, այս առաքելական թուղթը ուղղենք ձեզ։

«Յամընակ օրէնքը, որով կ'ուզուի ձեր կրօնքին մէկ մասը խարանել և կործանել ղրկելով ամէն իրաւունքէ, թէ այս նահանգիս մէջ, և ուրիշ տեղեր որոց վերայ Միացեալ–Նահանգաց իրաւասութիւնը կը կարծուի, ամէն անձինք, որոնք հնազանդելով իրենց կրօնից պահանջմանց, ընդունած են երկնային ամուսնութեան սկզբունքը, 1882 մարտ 22 ին երկրին օրէնքը եղած է։ Ինչպէս օրէնքը կը պահանջէր, Նախագահէն ընտրուած և Ծերակոյտի ժողովէն վաւերացած հինգ գործադիր պաշտօնակալք, այս նահանգը ղրկուած են այս օրէնքը գործադրելու։ Իբր եկեղեցի, կըրկին և կրկին և հանդիսաւոր կերպով յայտարարած ենք թէ այն ամուսնական դրութիւնը, որոյ դէմ ուղղուած է ներկայ օրէնքը, Ամենակարողէն յայտնուած է մեզի, և թէ այն մեր կրօնքին մի մասն է, թէ այն հիւսուած է մեր ամենասրբի և ամենասուրբ յոյսերուն հետ որք կապակցեալ կան ընդ յաւիտենականութեան, և թէ, ոչ թէ կանխական շարժառիթներէ մղեալ ընդունած ենք այս վարդապետութիւնը, այլ որովհետեւ կը հաւատանք թէ, մեր երկնաւոր Հօրը յաւիտենական տհաճութիւնը մեր վրայ պիտի բերենք, եթէ նորա պահանջումներն 'ի գործ չը դնենք։ Անոնք որ տգէտ են այս վարդապետութեան իրական բնութեանը, թէ այսպիսի անբաժանելի կերպով կապուած է հանդերձեալ աշխարհին մէջ մեր յաւիտենական երջանկութեան վերաբերեալ բոլոր յոյսերուն հետ, կը փաստաբանեն թէ այս վարդապետութիւնը մեր կրօնքին մասը չէ, թէ այս ամուսնական դրութիւնը կրօնք չէ, այլ անբարոյական և գարշելի սովորութիւն մը, թէ ազգին կրօնական զգացումները կը վիրաւորէ, թէ արատ մ'է դարուս քաղաքակրթութեան, և թէ նորա խաբանման և խոպառ ջնջման համար հաստատուած օրէնքը պէտք է գործադրուի։ Ուստի Միացեալ–Նահանգաց Օրէնսդիր Ժողովը ընդունած է այս օրէնքը, և Գործադիր իշխանութիւնը (Նախագահը) իր կնիքով կնքած է զայն։

«Դարով մեր կրօնքին և մեր արտաքին կազմութեան, չենք կարող զիջումներ ընել, ոչ ալ սկզբունքի սակարկութեան մանել։ Մեր կրօնքին սկզբունքները Աստուծմէ կը բղխին, և հաստատուած են յաւիտենական վէմին վրայ։ Անոնք պիտի կենան և ապրին երբ կայսրութիւնք, իշխանութիւնք և աղգեր վչչին և փոտին, և Ամենակարողին օգնութեամբը սրբութեամբ պիտի պաշտպանենք մեր ուխտերը, և պիտի պահենք մեր ուղղութիւնը, և հաւատարիմ ըլլանք մեր Աստուծոյն ցորչափ ժամանակը կը կենայ, և կամ յաւիտենականութիւնը կը տեւէ։

«Լաւ պաշտպանենք մեր իրաւունքները, կազմենք անբեկանելի փաստանք մը, և չբթողունք որ մեր քաղաքական կազմակերպութիւնը բռնաբարուի, և իբր հայրենասէրք և ազատասէրք գործակցինք, ի պաշտպանութիւն այն մի քանի ազատութեանց որ մեզի թողուած են, ի պաշտպանութիւն սահմանադրութեան, և ի պաշտպանութիւն մեր անժխտելի իրաւանց մարդոյ–իրաւունք, որք միշտ գոյ են, և բարձրը և յառաջ քան զամենայն սահմանադրութիւն, և այսպէս թողունք ապագայ սերնդեան ազատութեան թանկագին օրհնութիւնները, որոց մէջ կը բովանդակուին իրաւունք ապրելու, իրաւունք ազատ ըլլալու, և իրաւունք հետամուտ լինելոյ երջանկութեան, առանց բռնաբարուելու որ և իցէ ազդեցութենէ, իշխանութենէ, կամ կազմակերպութենէ»։

Այս յայտարարութեան ոճէն յայտնի կերեւի թէ, Սուրբերը մեծ անձկութեան մէջ են օրէնքին գործադրութեան նկատմամբ, և այս ամենաբաւ նշան մը կրնայ համարուիլ թէ օրէնքը գործնական արդիւնքներ յառաջ պիտի բերէ։

Կառավարութեան կողմէն ղրկուած պաշտօնակալք ութը միակին Մօրմոններ արձանագրիչ դարաւղար կարգած են նահանգին զանազան կողմերը, արձանագրելու այն ամենուն անունները որոնք կերդնուն, առաջարկեալ ձեւով, հրաժարիլ բազմակնութենէ։

(Տեսէ)

ՄԻՀԻԹԱՐ ԻԼԱՆ

Օ ԼԻԻՆԷԹ Տ'ՕՐ

Սէլէթը ճէրրահիյէ, կէօզիւբ, կէօզէ վէ կէօրմէեէ տայիր ալէթիար, վէ էտէվաթը սայիրէ մաղազասը

Իոնանդոլրա Պազէ–Դոբրուճա, Նէյի Էլ Իոլմ Խընդրը Ալրիդա Ն. 6

Պարէատէ պէեան օլունան իսմ էտէվաթը ճէրրահիյէ, մէսէլա, հէքիմլէրին իսթիմալ իթտիքլէրի չիզտան տէրունենտէ ալէթիար, գաղրգ պաղլարը, լոսթիբտէն մասմուլ հէր նէվ էտէվաթ, վէ ամէլիեաթը ճէրրահիյէ իճրասը իչին թէշրիհ ալէթիարը պուլունմագտա օլուպ, ճիւմէսի տէ էն սոն իճատլարընն Տոթէլէրինէ թաթպիգան իյմալ օլունմուշ, վէ էվրօրանընն պիւրիւք խասթախանէլէրինտէ մէշահիրի ա-

---

(Տէ–Ֆոլոր 29)

մանանարատան, եիւզ զուրուշտա պէշ զուրուշ խարճ ալընարադ, եէտալէրինէ միճէտտէտէն սէնէտ իթա օլունաճադ տըր, ֆագաթ, պու տախի, պալէատ իչար օլունտուղու վէճճ իլէ, ալթը այ զարֆընտա իճրա օլունմադ մէշրութ օլարադ, պիլա էօղր միւտտէթի մերգումէ զարֆընտա սէնէտ ալմաեանլար օլուր իսէ, պատէհու քէնտիլէրինտէն իբի գաթ խարճ ալընաճադ տըր։

Տօքտորընընօ պէնդ։ Եէտինտէ սիրահի վէ միւթէդիմ միսիլլուլէր թարաֆլարընտան վիրիլմիշ ամիդ սէնէտտաթը օլանարատան, իւչ զուրուշ քեաղըտ պահա ալընարադ, միւճէտտէտէն թաբու սէնէտի վիրիլէճէկի, թաբու նիզամնամէսինին 11 ինճի մատտէսինտէ մէսթուր օլուպ, անճադ, սէնէտաթը ամիդայի մէղքիւրէ մէվմուդ վէ իհթիճաճէ սալիհ պուլունմադ, եանի, սէնէտին միւհրիւ, մահէլլինճէ մալիւմ վէ մաարուֆ օլմադ լազըմ կէլիր, եօղսա, միւհրսիւզ, եախօտ նամնարուֆ պիր միւհր իլէ մէմհուր օլան քեաղըղարա, սահիհ նազարըյլա պագըլմաեաճակընտան պու միսիլլիւլէր սէնէտսիզ արազի թէսարրուֆ իտէնլէր հիւքմիւնտէ օլարադ, հադգը դարարը սապիթ իսէ, եիւզտէ պէշ զուրուշ խարճ իլէ, քեաղըտ պահա, վէ քեաթիպիյէ ալընարադ, միւճէտտէտէն սէնէտ վիրիլէճէք տիր. վէ էկէր հադգը դարարը սապիթ տէկիլ իսէ, օլ վաղըթ և իւնճիւ պէնտտէ պէեան օլունան արազիյի մէգթու�մէ մուամէլէսի իճրա օլունաճադ տըր, վէ պէր մինվալը մուհարրէր եէտինտէ իհթիճաճէ սալիհ ամիդ սէնէտի օլանլարը տախի, պէր վէճճի պալէա ալթը այ զարֆընտա սէնէտլէրինի թէպտիլ իթտիրմէ-

լէրի լազըմ կէլիպ, պիլա էօղր, միւտտէթի մէրգումէ զարֆընտա, սէնէտինի թէպտիլ իթմէեէնլէրտէն, եիւզտէ պէշ զուրուշ խարճը միւթատ ալընաճադ տըր։

Օնանոռ պէնդ։ Թարու նիզամնամէսինին 11 ինճի պէնտտէ պէեան օլունտուղու վէճճ իլէ, սէնէտինի զայ իթմիշ օլտուղու գայտէն թէպէ յէհան իտէնլէրտէն, եալընընզ իչ զուրուշ քեաղըտ պահա ալընարադ, միւճէտտէտէն սէնէտ վիրիլէճէկի մուհարրէր օլուպ, անճադ պու տախի տի ֆիթէրխանէ յի ամիրէտէն վիրիլմիշ պալէասը թուղրալը թաբու սէնէտլէրի հագդընտա օլարադ, եօգսա, ալթմիշ իչ թարիխինտէն մուգատտէմ, սիբահի, վէ միւլթէդիմ, վէ մուհասրլ միսիլլիւլէր թարաֆլարընտան վիրիլմիշ օլան սէնէտի զայ օլտուղու իտաասընտա պուլունանլարատան, եիւզտէ պէշ զուրուշ խարճը միւթատ ալընաճադ տըր, վէ պէր մինվալը մուհարրէր թուղրալը սէնէտինին զայ օլտուղու գայտէն թէպէյէհան իտէճէք օլանլարընտա տախի, ալթը այ զարֆընտա միւճէտտէտէն սէնէտ ալմալարը լազըմ կէլիպ, պիլա էօղր, պու միւտտէթ զարֆընտա սէնէտ ալմաեանլարատան, պէհէր հալ, եիւզտէ պէշ զուրուշ խարճը միւթատ ալընաճադ տըր, վէ թուղրալը էսկի սէնէտլէրինի, պու տէֆա թանզիմ օլունաճադ եէնի սէնէտլէրէ թէպտիլ իթմէք իսթէեէնլէր օլուր իսէ, պու մադուլէլէրտէն եալընընզ իչ զուրուշ քեաղըտ պահա, վէ պէր զուրուշ քեաթիպիյէ ալընրպ, ուսուլի ճէտիտ վէճճ իլէ, ճէտվէլլէրի տէֆթէրխանէ յէ կէօնտէրիլճէք, վէ պու սուրէթի իսէ միճէրբէա ասհապընընն քէնտի թարաֆլարընտան իսթէք կէօսթէրիլմէսի-

Ն մի թէվադրֆ օլաճադ տըր։

Ան դէլինճէ պէնդ։ Պիլ իլթիրադ թասարրուֆ օլունան արազինին հիսէյի չայեասը ախէրէ ֆէրաղ օլունաճագ օլտուղտա, շէրիքինէ թէքրիֆ օլունուպ տա ալմագտան խթինքեաֆ իլլէտիկի հալտէ, եէտինտէն սէնէտ ալընարադ, քէյֆիյէթի իրմու խապէր ճէտվէլլէրինին ֆէրաղ խանէսինէ իշարէթ օլունմադ լազըմ կէլէճէկի միսիլլու, պիլ իլթիրադ թասարրուֆ օլունան արազի թէֆրիդ վէ թագսիմ օլունտուղտա, արազի դանուննամէյի հիւմաեունունուն 15 ինճի մատտէսինտէ պէեան օլունտուղու իւզրէ, դըսմէթի ատիլէ իլէ թագսիմ օլունմագ լազըմ կէլմէկին, պէօյլէ դանունէ թաթպիգան թագսիմ օլունմուշ իտուկի տախի, մէղքիւր ճէտվէլլէրին ֆէրաղ խանէսինէ իշարէթ դէլմնմագ լազըմ կէլիր, վէ եէտէլէրինտէքի սէնէտաթ թէպտիլ դէլմնը։

Օն խինճի պէնդ։ Պիր սէնէտ, եախօտ սէնէտաթը միւթէատտիտ իլէ թասարրուֆ օլունան արազինին պիր գըթասը իֆրաղ վէ ախէրէ ֆէրաղ օլունտուղու սուրէթտէ, սաեիր ֆէրաղլարտա իճրա օլունաճադ դայիտէյէ թաթպիգան մէֆրուղէհ եէտինտէ իրմու խապէր վիրիլէրէք, մուամէլաթը սաեիրէսի իճրա օլունաճադ տըր, վէ պէյէլէ պիր դէթա իֆրաղընտան նաչի արազի թասարրուֆունուն եէտինտէքի սէնէտլէրտէ միւնտէրիճ օլան հուգուդ վէ մէգտարը տէօնիմ թաղեիր իլլէտիկի հալտէ, ամագուլէ սէնէտլէր թէպտիլ իտիլէճէք տիր։

Օն իւչինճի պէնդ։ Հէնուզ նիզամէն իւհտէսինէ ինթիդալը իճրա օլունմաեան արազիյի, պիր քիմսէ ախէրէ ֆէրաղ իտէճէք օլտուգտա, թաբու նիզամնամէսինին 10 ունճու մատտէսի իլգթիզասընճա, ֆարիղտէն խարճը ինթիդալ, վէ մէֆրուղէհտէն խարճը ֆէրաղ օլմագ իւզրէ, իբիսինտէն տախի եիւզտէ պէշէր զուրուշ խարճ ալընաճագ տըր, անճադ արազիյի մէրգումէ օլ քիմսէնին պասասընա տախի, պասասընտան ինթիդալ իթմիշ տէյտ, իբի խարճը ինթիգալ պիրտէն ալընմագ ճայիզ տէկիլ տիր, վէ պէր մինվալը սապրդ ինթիդալը իճրա օլունմաեան արազի, մէճճանէն ախէրէ ֆէրաղ օլունտուգտա, կէրէք ֆարիղտէն ալընաճագ խարճը ինթիդալ, վէ կէրէք մէֆրուղէհտէն ալընաճագ խարճը ֆէրաղ, իբիսի տախի օլարազինին դէյմէթի միւհիմմէսինէ նիսպէթէլ ալընաճագ տըր։

Օն դէօրդունճի պէնդ։ Պու տէֆա իթթիխազ օլունան ուսուլա թաթպիգան, գէչանը տէֆթէրլէրտէն քէսիլէրէք. եէտինէ իրմու խապէր վիրիլմիշ օլանլար, տէֆթէրխանէտէն սէնէտի կէմէքսիզին, արազիսինի ախէրէ ֆէրաղ իտէճէք օլտուգտա, գայիտէսինէ թէվֆիգան խարճը ֆէրաղ ալընտրգտան սոնրա, մէֆրուղէհ եէտինէ պաշգաճա իրմու խապէր վիրիլէրէք ֆարիղին եէտինտէքի իրմու խապէր մէֆրուղէհէ վիրիլմիշ օլան եէնի իրմու խապէրին իքինճի ճէտվէլլէրինին խանէլէրինտէն ճիհէթի իթայը ոէնէտ խանէսինէ, տէֆթէրխանէտէն հէնուզ սէնէտի կէմէտիկինտէն, էսկի իրմու խապէրի մէրգումէն կէօնտէրիլտի տէյի թահրիր օլունաճագ տըր, վէ չահէտ քի պու եէնի իրմու խապէր ճէտվէլի մուճիպինճէ սէնէտի թանզիմ իլէ մահէլլինէ կէօնտէրիլմիշ պուլունուր իսէ, օլ հալտէ մէղքիւր սէնէտ մահէլլինտէ հրթգ վէ թէվադրֆ օլունարադ, պատէհու եէնի իրմու խապէր ճէտվէլի մուճիպինճէ սէնէտի թանզիմ օլունաճագ տըր։

Օն պէշինճի պէնդ։ Հէր դարիյէնէն հավի օլտուղու արազինին ֆէրաղ ինթիդալը վէ խուսուսաթը սայիրէսի, թապի օլտուղու դաղա պաշընտա իճրա օլունուպ, տիկէր դաղատա, վէ եախօտ սանճաճագ պաշընտա իճրա օլունմաեաճագ տըր։ Ֆագաթ, թաբու նիզամնամէսինին 16 ընճը վէ 18 ինճի մատտէլէրինտէ պէեան օլունտուղու վէճճ իլէ, սանճագ պաշընտա թահգրգաթը, վէ եախօտ միւզայիտէսի իճրա օլունաճագ օլան, վէ քեզա Տէրիսաատէթտէ միւզայիտէյի միւքերրէրէսի իճրա օլունմագ լազըմ կէլէն արազի հագդընտա, նիզամնամէ մուճիպինճէ իճապ իտէն մուամէլաթըն իճրասընտան սոնրա, պէր վէճճի մուհարրէր մահէլլինճէ իրմու խապէրլէրի թանզիմ օլունաճագ տըր։

Օն ալթընճը պէնդ։ Թարիֆնամէտէ պէեան օլունտուղու վէճճ իլէ, իրմու խապէր գէչանլարը հէր դաղա պաշընտա գուեուտա օլմագ իւզրէ դալաճագը միւսիլլու, սանճագ պաշլարընտա հէր դաղա իչին պիրէր տէ իճմալ տէֆթէրլէրի թուլթուլաճա-

թեպպա Ֆարաֆիշնան խոթիմալ. լունան ճինոլէրտէն պուլունմուշ տուրլար. մաղաղամբղտա ուլումու Թապիլեէ տայիր ալէաթլար, վէ էն զիեատէ լիւզումի օլան էլէքթրիք մաքինալարը, հավաեր պօշալան մաքինա, Վօլթա վէ Գիւնսէն բիլէր վէ սայիրէ տախի մէվճուտ օլտուղու կիպի, կէօզէ վէ պագմաեա տաեիր ալաթլար, վէ բլանլար Թանզիմի իչին հէր նէվ միւհէնտիսլիք էտէվաթը տախի պուլունմադտա, վէ քեաֆֆէսի տէ Էվրօբանին էն մէշհուր ֆապրիգալարընտան չբդմբշ օլտուղլարը հալտէ, էհվէն ֆիեաթլար իլէ ֆիրուխթ օլունմադտա արբլար։ Մէմալիքի էճնէպիյէ իչին սիրաբբշլար դապուլ օլսունուզ, միւշթէրիլէրին էղհէր ճիհէթ մէմնուն գալմալարընա ղայրէթ օլունուր։

Պօղուլմուշ օլան ալէաթլար տախի Թաամիր իտիլիր։

ԱԶԴ

Կ. Պոլիս 1 Մեպտ. 1882

. . . Խմբագիր տէր,

Հոդաբարձութիւնս շնորհակալութեամբ կը հրատարակէ օգոստոս ամսոյ նուիրատուաց անուանքը։

Աղնուափայլ Տիկնայք

	Դրշ.
Տիկին Մարիամ Ա. Կիւրպէկեան	108
» Մ. Թէքէեան	45
» Աննա Ապուրէլ	20

Մեծ. Տեարք

Զաթալ խանի կոշկակար արհեստաւորներէ (մատաղի համար)	1200
Բարեսէր ոմն	324
Մեծ մաքսի ձողաբարձ բեռնակիր ազգայինք	145
Յովսէփ Արեւեան	108
Յակոբ Մարտիկեան	108
Միքայէլ Արփաճեան	100
Բարեսէր ոմն	60
» »	54
» » ձեռամբ Յ. Սամանճեան էֆէնտի	50
Յարութիւն Ինճիճեան	40
Բարեսէր ոմն	30
Խանթարօղ գիւղի բեռնակիր ազգայինք	30
Տիգրանի սրճարանէ հացագին յուլիս ամսոյ	20
Բարեսէր ոմն	20
Աւետիս Արեւեան	20
Անդօան Դրիզորեան (Ֆօրչանցի)	20
Թօմա »	20
Երկու հաղար հինգ հարիւր քսան և երկու դահեկան	2522

Մեծ. Մատթէոս և Աբրիկ Ունճեան, իւրեանց հանրածանօթ ազգասիրութեամբն և աղքատասիրութեամբն, ինչպէս ամեն տարի, այս տարի ևս բարեհաճեցան նուիրել 200 չէքի փայտ.

Մեծ. Տեարք

Մեծ Մաքսի ձողաբարձ բեռնակիր ազգայինք 8 ոչխար 234 հօխայ հաց 76 հօխայ բրինձ, 18 հօխայ քսյրուք եիւղ։

Բարեպաշտ ոմն 5 հատ ոչխար

Խանթարօղ գիւղի բեռնակիր ազգայինք 1 հատ ոչխար։

Մեծ. Նոր խանի սենեկապետ Եղիա Մարգիսեան 1 հատ ոչխար։

Մի քանի բարեսէր անձերէ՝ ձեռամբ Եաղուպ Նշանտաճեանի 1 կով իւր հորթովը

Սամաթիացի Բերոլբէ Տ. Փիլիպոսեան 1 ոչխար

Միքայէլ Զէրաղեան 1 թուխ հաւ իւր 14 ճէտովը

Բարեպաշտ ոմն 1 աքաղաղ։

Թէքիրտաղցիներու գանձապետ Թէվֆիգ և Սրմաքէշ Մէհմէտ էֆէնտիք 200 հօխայ խաղող։

Սամաթիացի մանաւ Մ. Արիս 96 հօխայ խաղող։

Յովհաննէս Աստուածատուրեան ձեռամբ Դարբիէլեան Պօղոս էֆէնտիի 2 թօփ ամերիգան։

Բարեսէր անձ մը ձեռամբ Սերոլբէ էֆ. Մէյլանէճեանի 1 թօփ ամերիգան։

Ս. Ղ. Պարտիզպանեան 60 տէսթէ սիկառի թուղթ։

Մնամք յարգանօք

Ի Դիմաց Հիւանդ. Հոդաբարձութեան

Ատենադպիր Ատենապետ

Յ. Ֆինէրտիլեան Մէյ. Յակոբեան

. . . Էֆէնտի

Կեսարիոյ Էֆքէրէ գիւղի բնիկ, երկայնահասակ ոսկրուտ, բոլորակադէմ, մրայոն, սեւաչեայ, Թըխահեր, շիկապեխ և Թանձրաշուրթն Սիմէօն անուն ազգային ոմն բաւական ամաց հետէ անյայտ եղած է։

Ազգային Պատրիարքարանն արժան կը դատի Ձեր պատուական Թերթի միջոցաւ յանձնարարել Արգոյ ազգայնոց, որպէս զի, եթէ յիշեալ Սիմէօնի ուր, ողջ կամ մեռեալ լինելու մասին երբէք ունին ինչ տեղեկութիւն, բարեհաճին ծանուցանել։

Զայս արժանադատութիւն Ազգային Պատրիարքարանի հաղորդելով Ձեզ ի հրատարակութիւն,

Մնամք աղօթարար

Պատր. Փոխանորդ

Գեորգ Ծ. Վարդապ. Բոսնոյեան

9 Մեպտ. 1872

ի Պատրիարքարան

Հայոց Դուռն աբու

Թաղիս Ազգային Երկսեռ վարժարանաց մատակարարութեան մասամբ նպաստելու դիտաւորութեամբ որոշեալ վիճակահանութիւնն, որ տեղի պիտի ունենայ ամսոյս 12 կիրակի օր ի սրահ Նարեկեան վարժարանի մի չքեղ հանդիսիւ, յետաձգուած է մինչ հոկտեմբեր 31 կիրակի օր, ոտմանակաց վերջին մասի սպառմանն համար։

Զայս ի գիտութիւն հաղորդելով պատուարժան ազգայնոց,

Մնամք յարգանօք

Բերա 8/20 Մեպտ. 1882

Առժամանակեայ Թաղական խորհրդոյ

Ատենադպիր Ատենապետ

Արշակ Յովհաննէս Ս. Օ. Տէրէան

ԹՈՐԴՈՄԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Բերայ 5 սեպտ. 1882

. . . Տէր.

Հաճեցէք Ձեր պատուական և Ազդօգուտ լրագրոյ միջոցաւ հրատարակել Թորդոմեան ընկերութեանս հեռեւեալ ծանուցագիրը, կանխաւ ընդունելով մեր յարգանաց ջերմ և անկեղծ շնորհակալեաց հաւաստիքը։

Տեարք,

Ընկերութեանս առժամանակեայ ընտրողական մասնախումբը պատիւ ունի ծանուցանել յարգոյ և պատուարժան բաժանորդացդ թէ՝ աւարտելով իւր փափուկ պարտականութիւնը կը հրաւիրէ ներկայիս նորընտիր պատուական և ազգասէր երեսփոխանս, յառաջիկայ կիւրակէ օր սեպտ. 12 ժամ 7, ի սրահ Նարեկեան վարժարանին Բերայ։

ՕՐԱԿԱՐԳ

Ա. Ատենագրութիւն ընդհանուր ժողովոյ.

Բ. Ընտրութիւն երեսփոխանական ժողովոյ դիւանի.

Գ. Ընտրութիւն Գործադիր ժողովոյ.

Դ. Դիտողութիւն Հիմնական և Ներքին կանոնագրութեանց.

Ե. Դանձային խնդիր.

Անուանք ընտրեալ երեսփոխանաց Թորդոմեան ընկերութեան

Մեծապատիւ Տեարք,

1.	Աբիկ էֆէնտի	Հօլասեան
2.	Անդրէաս	» Ճիլզմէճեան
3.	Անտոն	» Գարլանեան
4.	Անտոն	» Իքիլիքեան
5.	Անտոն	» Պոյաճեան
6.	Արշակ	» Զարպհանէլեան
7.	Գարեգին	» Հիսարլեան
8.	Գարեգին	» Պաղտասլեան
9.	Գրիգոր	» Արսլանեան
10.	Լեւոն	» Արսլանեան
11.	Կարապետ	» Պասմաճեան
12.	Մանուկ	» Սպեան
13.	Մարտիրոս	» Փափազեան
14.	Միհրան	» Մարաշեան
15.	Յակոբ	» Դաղանճեան
16.	Յակոբ	» Տամատեան
17.	Յարութիւն	» Կիւղէլեան
18.	Յարութիւն	» Հայկեան
19.	Յարութիւն	» Սպեան
20.	Յովհաննէս	» Արամեան
21.	Յովհաննէս	» Մուրատեան
22.	Յովհաննէս	» Սավաչեան
23.	Յովհաննէս	» Սարաֆեան
24.	Պետրոս	» Փաշիկեան
25.	Վահան	» Հիւնքեարպէ-յէնտեան
26.	Վահան	» Մանուէլեան
27.	Վիչէն	» Մահճուպեան
28.	Վիչէն	» Մէնէվիշեան
29.	Տարսամիշ	» Զաֆուշեան
30.	Տիգրան	» Արսլանեան
31.	Տիգրան	» Թընկըրեան
32.	Տիգրան	» Արսլանեան
33.	Տիգրան	» Տամատեան

ՄԱՍՆԱԽՈՒՄԲ

Մեծապատիւ Տէր,

Հայոց Տնտես. Միութեան Կանոնագրոյ Բ՝ Ինիչ Յանձնախմբի կողմանէ բարեփոխեալ կանոնագիր մը պատրաստուած և Ցնօրէն խորհրդոյ կաղմութիւնն ևս ամբողջացած լինելով, Միութեանս ընդհանուր ժողովն 'ի նիստ պիտի գումարի ամսոյս 16 ին, հինգշաբթի օր, ի ժամ 3 առաւօտեան, 'ի Մատենադարանի Հայոց, 'ի Ղալաթիա։

Ուստի ներկայիս հրաւիրելով ձեր մեծապատութիւնն, վստահ եմք թէ, իբր կանոնական անդամ ընդհանուր ժողովոյ, պիտի բարեհաճիք որոշեալ ժամուն ներկայ գտնուիլ 'ի ժողովատեղին և կատարել Ձեր ընկերական պարտականութիւն։

ԻԼԱՆԱԹ

Պէրլին վէ Լէյպզիկ թէպապէթ տարիւրմիւնունդարը կէօղ հէքիմի տօղթէօր Պէհհէթ պէյ, հէր չարշէնպէ կիւնէրի, ալաֆրանկա սաաթ 10 տան էօյլէ էվվէլ հէր ճումաա կիւնէրի տախի էօյլէ. տէն էօյլէ սօնու ալաֆրանկա սաաթ 2 էէ գատար, խասթէկեանը Պէյօղլուն. տա Տօղրու-Եօլտա Ն. 169 Տէղա-Սուտա էճզախանէսինտէ գապուլ իլէմէքտէ տիր։

ՄՈՒՀԻՄ ԻԼԱՆ

Համպուրկի բիեանդօսունուն պէշինճի գըսմ քէշիտէլիրինտէն թարաֆըմըզտան սահմանմբշ օլան պիլէթիլերտէն ալթիտէքի նիւմէրօլարա իսա պէթ իթմիշ օլսուղունտան համիրլերի կէլիպ ադճէլերինի ալմադա տավէթ օլունուրլար։

Ն. 4,893· 12,219· 15,005· 20,343· 36,298· 36,299· 37,563· 37,588· 40,920· 45,823· 45,828· 65,557· 68,937· 80,019· 80,033· 80,034· 80,035· 80,037։

Համպուրկուն ալթընճը քէշիտէսի իլլուլ 22տէ վէ Պրիւնսվիք-ին աէօրտիւնճիւ քէշիտէսի, իչպու իլլուրուն 9ընտա վուգուս պուլաճաղընտան, կէրէք բաղպէթլու հիսէտարան պիլէթլէրի թէսլիմէ հաղըր օլուպ, վէ կէրէք եէնիտէն հիսէտար օլմահա արզու իտէնլէր Վոբնոս պիթթէշրիճ պիլէթլէրինի ալմալարընը իչար իտէրիզ։

Գալաթատա Բօմիսիոն խանը գարշըսընտա Նօ. 9

Սարրաֆ

Ղ. Փ. ՁՈՐՈՒԲԵԱՆ

ԳԱԼԱԹԱՏԱ ՃԱՏՏԻԻ ՔԷՊԻՐՏԷ 192, ՎԷ 194

ՆԻՄԷՐՕԼԱՐ ԻԼԷ ՄՈՒՐԱԳԴԱՄ

Ա. ԹԻԹՕՍ ՎԷ ԳՈՒՄԲԱՆԻԱՆԸՆ

ԷՃԶԱԽԱՆԷ, ՎԷ ԷՃԶԱ ՄԱՂԱԶԱՍԸ

Սահիպի իմզալար, քէնտի պիր չօդ միւշթէրիլէրի իլէ, հիւրմէթլու էհալիսէ, վէ ումումի էճզաճըլարա իլան իտէլէր քի, էվվելճէ Ա. ԹԻԹՕՍ իսմինտէ պուլունան էճզախանէ, պու քէրրէ, Գալաթատա Թրամվայ ճատտէսինտէ, Մէն-Նիքօլա քիլիսէսի գուրպինտէ վագը 192 վէ 194 նիւմէրօլու մաղազաա նադլ օլունմուշ, վէ կէրէք էճզա թիւճճարլըղընա տաեիր օլան մուալիճէլէր, կէրէք էճզա թիւճճարլարը մաղազալարընտա թօփտան վէ բէրէքէնտէ սաթըլան սաեիր էմթաա տախի իլավէ դէլընմբշ տը։

Էճզախանէմիզէ թէչրիֆէ բաղպէթ պուլեուրան հէքիմ էֆէնտիլէրին, խասթալարը մուայենէ իթմէլէրի իչին խաստէթէն պիր սալոն թախսիս դէլընմբշ օլտուղու կիպի, շէհրիմիզ էհալիսինին թէվճճիւհիւնիւ գաղանմբշ օլան տօղթօր Մ. Ֆօթիատէս տախի, հէր կիւն էօյլէտէն սօնրա, ալաֆրանկա սաաթ 1տէն 3է գատար էճզախանէմիզտէ պուլունաճադ. տը։

Սահիպի իմզալար, մէզբիւր մաղազալարընա, Էվրօփանին, էն միւթէպէր ֆապրիգալարընտա իյմալ օլունան, էն նէֆիս մուալիճէլէրի ճէլպ իթմէքտէ օլտուղլարը կիպի, էճզախանէլէրինտէ թէրթիպ օլունան մուալիճէլէրին սաաթընտա հազըրլանմասը, վէ իլաճլարըն ճինոլէրինին էյիլիկի, վէ խուսուսիյէ ֆիեաթլարըն էհվենիյեթի իլէ, էհալիի միթթէպէրէնին էմնիյեէթ ու բաղպէթինին հադգլարընտա պէրատէվամ օլմասընա չայըշաճագլար տը։

Ա. ԹԻԹՕՍ ՎԷ ԳՈՒՄ.

VÉRITABLE LIQUEUR BÉNÉDICTINE

Ֆրանսատա քեաեին ՖէկԱՆ նամ մանասթիրտա թէրթիպ օլունան մէշհուր ՊԷՆԷՏԻՐԹԻՆ նամ

Նէֆիս, Սինտիրիճի, Գուվվէթ վէրիճի, վէ իչթիհա աչրէը իչին ՏԻԻՆԵԱՆԸՆ ԷՆ ՆԷՖԻՍ ՄԻԻՍՔԻՐԱԹ ՊՈՒ ՏԸՐ

VÉRITABLE LIQUEUR BÉNÉDICTINE
Brevetée en France et à l'Etranger.
A. Legrand aîné

Հէր վագթ, չիչէնին ալթընտա, մէզբիւր մանասթիրըն տիրէքթօրունուն 'ի մզաարյալ միամզի շուէթիքէթին պուլունմասընա տիդգամ իթմէլի տիր։

Իչպու ՎԷՐԻԹԱՊԼԸ ԼԻԲԷՕՐ ՊԷՆԷՏԷԲԹԻՆ նամ իչկի, ԻՍԹԱՆՊՈԼՏԱ, ՄԷԾԻԼԻԲԻ վէ գումբանէանը, վէ Ֆ. ԱԼԷՔԵԱՆԸՆ ՕՂԼՈՒՏԱ. Լիւքսէնպուրկ գահվէխանէսի, վէ ՎԱԼՕՐԻ չէքէրլէմէճի տիւքքանը, ՊԻԼՕՐԵԱՆ վէ գումբանիա իլէ, ՖԷՃԷՆՈՒԱՏ, Է. ԼԱՆԸՍԷՆ, Ս. ԲԱԲՐԻ, Հ. ՏԷԲԻԻԺԻՍ, վէ Բ. ՕԶԻԷՐԻՆ մաղազալարընտա, վէ հէր պիւեիք մաղազալարտա պուլունուր։

ՄՈՒԱՑԷՆԷՑԻ ԹԱՍԹԷԿԵԱՆ

ՏՕՔԹԷՕՐ ՇՈՒԱՐՑ

Էօյլէտէ, էօյլէ սօնու ալաֆ. սաաթ 4 է գատար

40-Պիւրիւք Հէնտէք սօգաղը-40]

Տօքթէօրիւ միւմանիլէյհին դապինէսինտէ, հէր նէվի հավա պօշալաբը, վէ նէֆէս եօլլարընա էնվայը էճզա պուխարլարը իւֆլէմէկէկ մոխսուս ալէթլէր մէվճուտ օլուպ, ադ ճիկէր վէ պօղազ վէ պուրուն խասթալըգլարընա խուսուսի օլարադ պադտըզը կիպի, էէքթրիք ալէթլէրիյլէ իճրա օլունան հէր նէվի թէտավիլի եաբան էսկի կէօքիւղ վէ նէղլէ, վէ պօղմաճա էօքսիրիւք, վէ տիֆթէրի վէ եէլ վէ սինիր խասթալըգլարը, վէ քէօթրիւմիւք վէ սարա կիպի իլլէթլէրին թաստիպի խուսուսիսի տիր։

Ֆէզա, կիզլի խասթալըգլար, ղայիֆլիք վէ ղայրիհիւմ։

ՍԱՐՐԱՖԻՑԷ

ԷՎՐՕՊԱ ՖՕՐՕԱԼԱՐՕ

Բարիս, 21 սեպտեմբեր

Ֆրանսըզ ֆօնտօսու 3 %	115 87½
» » 3 %	81·87½
Էսհամը Ումումիէ այլըլը	12-25
» » գաբանտը	12-20
Իթալիա ֆօնտօսու	89-30
1865 Իսթիգրազը	76-
1869 »	66-
1873 »	60-
Ռումէլի չըմէնտը. թահվիլա.	54-62½
Օսմանլը Պանգասը	738-75
Դրէստի Լիոնէ	625-
Ռուս ֆօնտօսու 5 % (1877	90-¼
Ռուսիանըն Շարք իսթիգրազը	–
Մըսըր իսթիդ. պիրլէշմէ	345-75
Իսբանիա խարէճի իսթիգրազը	64-¾
Դամպիօ Լօնտրա իւզէրինէ	25-30
Բարիս, (Գուվար)	–
Ֆբանսըզ ֆօնտօսու 3 %	–
Էսհամը Ումումիէ	–

Լօնտրա 21 սեպտեմբեր

Ինկիլիզ ֆօնսօլիտի	99-15/16
Էսհամը Ումումիէ այլըլը	11-5/16
» » գաբանտը	12-¼
1865 Իսթիգրազը	15-
1869 »	13-⅝
1871 »	74-¼
1872 (Պոնտիս Թէչէվր)	25-¼
1873 »	12-¼
Տէվլէթի Սալիէնի 1877 իսթ.	86-¼
Օսմանլը Պանգասը	21-¾
Ռուսիա իսթիգրազը 1873	84-⅞
Մըսըր իսթիգրազը պիրլէշմիշ	67-⅞
» իմթիեազը (շըմէնտը.)	93-¾
Տարբա սանիեէ	71-¼
Մըսըրըն Բոչիլ իսթիգրազը	90-
1877 Մահարիսթան էսհամը	101-¼
Դամպիօ Բարիզ	–

Վիէննա, 21 սեպտեմբեր

Լօնտրա իւզէրինէ գամպիա	119-45
Ռումէլի տէմիր եօլ թահվիլաթը	25-

ԳԱԼԱԹԱ ՖՕՐՕԱԼԱՐՕ

Էսհ. Ում. սեպտ. 9 ագշ. գր.	13-19
» » սեպտ. ոսկ. աչ. 10	13-16
» » Էն եիւքսէք	13-16½
» » Էն աշաղը	16-15
» » Սաաթ 5 տէ	13-16½
1865 Իսթիգ. (Մութօն) 6 % ֆ.	
1865 » » 6 % ֆ.	76-
1869 » (Բինար) 6 % ֆ.	68-
1872 » (Պոնտիս Թրէղոր	24-
1873 » (Բինար) 6 % ֆ.	61-
Ռումէլի չըմէնտրֆէր	53-
Մըսըր իսթիդրազը պիրլէշմիշ	74-15
Ղէբրօր	ղուրուշ -
Հէվալէսիզ »	35-
Ագչէ ֆայիզի %	8-

ԱԳՈՒՕՆԱԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Դրէստի ժէնէրալ 6 %	6-30
Սօսիէթէ ժէն 6 %	5-10
Իսթանպոլ Պանգասը	3-30
Սօսիէթէ Օթման	4- 5
Թրամվայ 5 %	545-
Լավրիօմ (մատէն)	178-

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՌԻԱԶԱՍԸ

Սամանլը լիրասը 100 ղրշտան	Ղ. Փ.
Ինկիլիզ լիրասը	109-34
Ֆրանսըզ ալթունու	37-27
Բօլ	90- 5
Դրիմից ալթունու	51-15
Պէեազ մէճիտիյէ	108-
Մէթալիք	208-
Պէշլիք	208-
Ալթընըզ	124-35
Պազըր	630-
Գարպօն գայիմէսի գարիք	9-19

ԳԱՑՄԷՆԻՆ ՌԻԱԶԱՍԸ

Էն եիւքսէք	1083-
Էն աշաղը	1083-
Սաաթ 4 տէ	1035-